

$\frac{7}{10}$  176 4051 24 1446-ԱԿ  
 1446-ԱԿ

Ս Կ Ի Օ Ի Ն

ԲՆԹԵՐՅԱՆՈՒԹԵԱՆ



ԵՅԻՐՆՆԵՐԸ ԵՒ ՀԵՂԵՐԸ

Յերի-րեալ յարևարհիկ լեզու առ հեղեա-  
 ճարպալիան ճանկանց արայոյ :

Երկրորդ տիպ : 2004

Ի ՎԵՆՆԱ

Ի Տպարանի Հարց Մեխիմարեանց :

1830. ռմհթ.


491.99-8

U-57

u.r.

*B*

19992-59



(1866-50)



*Hararajan (Budinora)*  
**Յանաջարան :**

**Ս**կսելով հինաց մեկ տիկն մեր ազգին մեջը ուս-  
ճան բառյանքը թիւնը աւելցած փեսնելով, ու-  
նայելով որ իեղճ ծնուցը իրենց զաւկուներան  
թիւնը բան սորակցնել ուղիւն՝ հոստանկոր ա-  
նանք զարպեփի թով, ու իրեք չորս փարվան  
մեջը հապէս թիւնը հարգալ հըսորվինկոր՝ ա-  
ռանց ուրիշ շփոսկար կամ զաւարճալի բաննը  
սորակլու, շաք հըրոս-էինք իե՛ ծնուցայ զրայ՝  
որ պարապ փեղ սփանի հընորանցնեն, ու իե՛  
փղոց զրայ՝ որ շաք հալլափին ու թիւ (կամ  
աղէկ ըսեն) ուլնը հըսորվին : Սկիալ տիկն ալ  
փեսնելով **Ա**րորպայոց գրեերը ու հարգեերը՝  
որանցով իրենց փղոցը տի-րաւ ու թիւ ափենվան  
մեջ իե՛ հարգալ ու իե՛ ուրիշ շփոսկար բաներ  
հըսորվելունկոր, աւ տի-րոս-նիւնը մնալ մեր  
ազգին մեջ փարածել ուղիցինք : **Ա**սոր համար  
հինաց նոր ու տի-րին էլանանկովնը աւ **Բ**երանկա-  
նը ալլաբհաբար լիւրսով շարաբրեցինք, որ

Են մըր աստղի Վերաբնակներուն՝ ու ինչ Զեփե-  
րեններուն պարունը կը կատարել : Սկանգամայն  
պարկն պարսները իրենց հասակին յարմար խոսակ-  
ցումներն են՝ ու իրենց լիպցած հարկասոր բանե-  
րը ասոր մեջը կարգաւոր Յանձրակներն շին պատր,  
ու արտերնուն մեջը բազմանք կը լսուով ի ասելի  
ժողովով կարգաւ կամ ուրիշ գիտութիւններ արժիւ :  
**Ա**սանկ սկիւթ ընելով եփանն զարձեալ ասը-  
մանն ու ասեփարանին Գեղը ուրիշ աշխար-  
հաբառ գրքեր պատարճալ ի աս գիտակար բաներ  
արժիւրու համար, անանց եփանն ալ ուրիշ գիտին  
գիտութիւններու գրքեր կը պարկն : ու ասանկով  
ժիւ ասեփանն մեջ՝ ժիւ աշխարհանով՝ ու ժիւ գըր-  
քերով պարս շաք բան կը սորով ին կիմանան :

**Ա**հա մենք մըր կողմնե աշխարհայանք ու  
ու գիտին՝ գիտակար՝ ու մանգամայն ժիւ ծակ-  
թով ըլլալու եղանակը գիտնք մըր ալ գին գիտին  
բազմալով : հինայ կարծեմք ուրիշ բան շինար  
բայց եմե իտրաթանլուր պզոց ծնողը ու պա-  
տուելն շարտեփն ըսնան աս մըր աշխարհանը  
ի գործ դնելու, որ իրենք իրենց մե կը պարկն  
որչա՞ գիտակար ու գիտին է եղիւր մըր հա-  
րած եղանակը :

մ.

Ասորի Հայերեն Ղարոց:

Բարբառեր:

ա. բ. գ. դ. ե. զ. է. ը. թ. ժ. ի.  
լ. խ. ծ. հ. Տ. ճ. զ. Ճ. Ժ. Յ. ն.  
շ. ո. ը. պ. Ջ. ս. ս. վ. փ. ք. ց. ւ.  
փ. ք. ւ. օ. Փ:

բ:

Անակ:

է	օ	ո	ը	ե	ա	ի
ժէ	ժօ	ժո	ժը	ժե	ժա	ժի
խէ	խօ	խո	խը	խե	խա	խի
ճէ	ճօ	ճո	ճը	ճե	ճա	ճի
պէ	պօ	պո	պը	պե	պա	պի
ջէ	ջօ	ջո	ջը	ջե	ջա	ջի
սէ	սօ	սո	սը	սե	սա	սի
րէ	րօ	րո	րը	րե	րա	րի
ֆէ	ֆօ	ֆո	ֆը	ֆե	ֆա	ֆի
փէ	փօ	փո	փը	փե	փա	փի

ገ፡

ፀ	ፀቴ	ፀፍ	ፀገ	ፀኑ	ፀሠ	ፀቲ
ሩ	ሩቴ	ሩፍ	ሩገ	ሩኑ	ሩሠ	ሩቲ
ዓ	ዓቴ	ዓፍ	ዓገ	ዓኑ	ዓሠ	ዓቲ

ገ፡

ወ	ወቴ	ወፍ	ወገ	ወኑ	ወሠ	ወቲ
ባ	ባቴ	ባፍ	ባገ	ባኑ	ባሠ	ባቲ
ባ	ባቴ	ባፍ	ባገ	ባኑ	ባሠ	ባቲ
ዕ	ዕቴ	ዕፍ	ዕገ	ዕኑ	ዕሠ	ዕቲ
ገ	ገቴ	ገፍ	ገገ	ገኑ	ገሠ	ገቲ
ገ	ገቴ	ገፍ	ገገ	ገኑ	ገሠ	ገቲ
ሀ	ሀቴ	ሀፍ	ሀገ	ሀኑ	ሀሠ	ሀቲ

ገ፡

የ	የፍ	የፍ	የኑ	የገ	የሠ	የቲ
ካ	ካፍ	ካፍ	ካኑ	ካገ	ካሠ	ካቲ
ጠ	ጠፍ	ጠፍ	ጠኑ	ጠገ	ጠሠ	ጠቲ
ባ	ባፍ	ባፍ	ባኑ	ባገ	ባሠ	ባቲ
ኔ	ኔፍ	ኔፍ	ኔኑ	ኔገ	ኔሠ	ኔቲ
ሠ	ሠፍ	ሠፍ	ሠኑ	ሠገ	ሠሠ	ሠቲ
ረ	ረፍ	ረፍ	ረኑ	ረገ	ረሠ	ረቲ

ւէ	ւօ	ւո	ւե	ւը	ւա	ւի
ղէ	ղօ	ղո	ղե	ղը	ղա	ղի
վէ	վօ	վո	վե	վը	վա	վի
յէ	յօ	յո	յե	յը	յա	յի

Վ՛

է	օ	ո	ե	ը	ա	ի
էբ	օբ	ոբ	եբ	ըբ	աբ	իբ
էփ	օփ	ոփ	եփ	ըփ	ափ	իփ
էս	օս	ոս	ես	ըս	աս	իս
էգ	օգ	ոգ	էգ	ըգ	ագ	իգ
էք	օք	ոք	էք	ըք	աք	իք
էկ	օկ	ոկ	էկ	ըկ	ակ	իկ
էդ	օդ	ոդ	էդ	ըդ	ադ	իդ
էթ	օթ	ոթ	էթ	ըթ	աթ	իթ
էտ	օտ	ոտ	էտ	ըտ	ատ	իտ
էժ	օժ	ոժ	էժ	ըժ	աժ	իժ
էշ	օշ	ոշ	էշ	ըշ	աշ	իշ
էխ	օխ	ոխ	էխ	ըխ	ախ	իխ
էղ	օղ	ող	էղ	ըղ	աղ	իղ
էծ	օծ	ոծ	էծ	ըծ	ած	իծ
էձ	օձ	ոձ	էձ	ըձ	աձ	իձ
էց	օց	ոց	էց	ըց	աց	ից

էՏ	օՏ	ոՏ	եՏ	ըՏ	աՏ	իՏ
էՅ	օՅ	ոՅ	եՅ	ըՅ	աՅ	իՅ
էԷ	օԷ	ոԷ	եԷ	ըԷ	աԷ	իԷ
էՃ	օՃ	ոՃ	եՃ	ըՃ	աՃ	իՃ
էՉ	օՉ	ոՉ	եՉ	ըՉ	աՉ	իՉ
էՉ	օՉ	ոՉ	եՉ	ըՉ	աՉ	իՉ
էՂ	օՂ	ոՂ	եՂ	ըՂ	աՂ	իՂ
էՍ	օՍ	ոՍ	եՍ	ըՍ	աՍ	իՍ
էԱ	օԱ	ոԱ	եԱ	ըԱ	աԱ	իԱ
էՐ	օՐ	ոՐ	եՐ	ըՐ	աՐ	իՐ

է:

բէԼ	բօԹ	բօՐ	բեՐ	բըՈ	բաՐ	բիՐ
փէԶ	փօՐ	փօՐ	փեՂ	փըՐ	փաԿ	փիԳ
պէՄ	պօԴ	պօՐ	պեՄ	պըՐ	պաՄ	պիՄ
գէՃ	գօՍ	գօՏ	գեՐ	գըՆ	գամ	գիՐ
քէՆ	քօԶ	քօՍ	քեԳ	քըՆ	քան	քիԹ
կէՄ	կօԶ	կօԴ	կեԱ	կըՆ	կան	կիՐ
դէՆ	դօՐ	դօՆ	դեԴ	դըՐ	դաՐ	դիՐ
թէՐ	թօՆ	թօԴ	թեԼ	թըՈ	թաՄ	թիԳ
տէՐ	տօՆ	տօԴ	տեՍ	տըԽ	տաՐ	տիԳ
ժէՄ	ժօՍ	ժօԴ	ժեԱ	ժըԳ	ժամ	ժիՐ
շէԿ	շօԹ	շօԳ	շեԴ	շըՆ	շաՐ	շիԴ

խէթ	խօթ	խող	խեռ	խըն	խան	խիճ
ղէտ	ղօտ	ղոր	ղեն	ղըր	ղամ	ղիմ
ծէս	ծօղ	ծով	ծեր	ծըն	ծակ	ծիբ
ձէթ	ձօն	ձոր	ձեր	ձըկ	ձախ	ձիբ
ցէն	ցօղ	ցօփ	ցեց	ցըն	ցաւ	ցին
ղէր	ղօր	ղոհ	ղելօ	ղըն	ղամ	ղել
սէր	սօս	սով	սեր	սըն	սար	սին
հէգ	հօր	հոտ	հեր	հըր	հան	հին
յէր	յօր	յոգ	յետ	յըս	յար	յիմ
ւէտ	ւօտ	ւօր	ւետ	ւըս	ւատ	ւիտ

ը :

*յոց*

ո	ու	ե	է	ը	ա	ի
աստ	ութ	ելբ	երգ	ընդ	ազգ	իղձ
որբ	ուլ	եղծ	երգ	ընթ	ախտ	ինձ
որթ	ում	եղկ	երթ	ընկ	ամոգ	ինչ
որձ	ուշ	եմք	երկ	ընտ	այք	իշտ
որմ	ուռ	ենթ	երփ	ըստ	անդ	իակ
որջ	ուս	ենք	ելզ	—	աչք	իւզ
որս	ուր	երբ	եօթ	—	աստ	իւբ

թ :

այնք գործ ժանդ ծուռ մարդ ջուր  
 արջք գութ ժոյժ կազմ մեղք ապաճ

բախտ դայլ լայն կամք մեջք ուշտ  
բաղդ դանկ լայր կայր միտք սարդ  
բայց դառք լացք կերպ մուք սերտ  
բանդ դեք լաշկ կերճ յայտ սուղ  
բարդ դեմք լիբբ կեցք յոյս սուտ  
բեմբ դերք լոյս կոյս յօնք սուք  
բերդ դիւր լուռ կոյր նաւթ վախք  
բերկ դոյն լուք հայս նետք վանք  
բոյս զերծ խանձ հաշմ նոյն վերջ  
բորբ զեքք խելք հաստ շարժ վիրդ  
բութ զերջ խեղդ հեշտ շերտ տամք  
գայլ գոյդ խիղճ հիւք շիւղ տենդ  
գանձ գօրք խխտ հողմ շուն տիք  
գետք թանկ խոյղ ձայն շափք դուն  
գետք թերթ խուն ձեռք շարք ցանկ  
գինձ թեք խօսք ձին պարտ ցանց  
գինտ թին ծայր ձոյլ պերճ ցուպ  
գիրկ թոյն ծերպ դայք պիղծ էիւթ  
գոյժ ժայռ ծիւք ձիւղ ջարք փառք  
գոյք ժանկ ծուխ մայր ջերմ քուն :

Ժ :

բանտք բուրդ գունդ գունտ գուրք  
թուղթ խուրձ կեամք կունտ կուշտ

Հոյլք ճուճ շունք մուտք նուրք  
 շունչ պարտք պէտք վերջք տեարք  
 տունկ փուշք քունջ քուրձ քուրմք:

Ժւ:

Լ. Բ. Գ. Դ. Ե. Օ. Է. Բ. Թ.  
 Ժ. Ի. Լ. Խ. Ծ. Կ. Ն. Չ. Գ.  
 Ճ. Մ. Յ. Ն. Շ. Ո. Չ. Պ. Զ.  
 Ռ. Ս. Վ. Տ. Բ. Յ. Ի. Փ. Ք.  
 Օ. Ֆ:

Ժք:

Լ. շք. Լ. ղ. Բայ. Բեւք. Գեոզ. Գեծ.  
 Գոյն. Գարձ. Գուքս. Լղծ. Լւ.  
 Օարդ. Օեան. Էդ. Բստ. Թադ.  
 Ժեր. Իակ. Լաստ. Լեճ. Խոզ. Խորշ.  
 Ծակ. Ծունկ. Կայծ. Նայկ. Չեոք.  
 Ճաշ. Ճոխ. Մահ. Մերդ. Յարդ.  
 Յոյն. Նաւ. Նուշ. Շահ. Շոյտ.  
 Ողջ. Որս. Չար. Պեխ. Զարդ. Զինջ.  
 Սայլ. Սեւ. Սուր. Սարդ. Սուշ.  
 Տալ. Տեղդ. Տեւ. Քամ. Յան. Յաւ.

Յուլ, Իխւծ, փառք, փուշ, Քաջ,  
Քաղց, Քոյր, Օձ, Օր, Փարտ:

Ժգ:

Լ, Թոռ, Բա-րի, Գօ-տի, Գա-  
նակ, Ե-րես, Օւ-ւակ, Լ-րէց, Բ-  
սել, Թո-ղուլ, Ժո-ղուլ, Ի-մաստ,  
Լե-ղի, Խա-ղալ, Օւ-ղիկ, Կա-  
տու, Հա-րիւր, Չա-խորդ, Գա-կիշ,  
Ճա-շել, Մո-խիթ, Յե-տոյ, Եւ-  
մակ, Շա-րիւլ, Ո-գի, Չա-միշ, Պա-  
տիւ, Զա-նալ, Բա-միկ, Սե-ղան,  
Սա-ղել, Տա-րի, Բո-պէ, Յո-րեան,  
Իխ-սել, Փո-խել, Քա-մել, Օ-տար:

Ժդ:

Լե-մեղ, Բար-գել, Գոր-ծէք,  
Գեղ-նուց, Եղ-բայր, Օան-գուած,  
Բե-կեր, Թատ-րոն, Ժամ-կոչ, Խ-  
կոյն, Լայ-նել, Խոր-հորդ, Օած-  
կել, Կար-միր, Հիմ-նել, Գամ-  
պար, Ճեր-մակ, Մար-մին, Յան-  
կարծ, Ներ-հել, Շուր-ջառ, Որ-  
գի, Չամ-չեայ, Պայ-ծառ, Զեր-

— 9 —

միկ • Ուարբ - բե • Սերբ - տել • Ա կր - ջիւ •  
 Տարբ - բերբ • Քախ - ճան • Յան - կալ • Իւ -  
 ծիլ • Փեւ - տել • Քար - տել • Օգ -  
 նել :

Ճե :

Բմիլ - բոյ • Բերիկ - բանք • Գաղտ -  
 նի • Գարբ - նոյ • Լրդ - նուլ • Բ նտ -  
 բել • Թարդ - ման • Ինք - նին • Կարմ -  
 բոյս • Հեղձ - նուլ • Սարտ - կոյ • Յայն -  
 ժամ • Ներք - նակ • Շամբ - շիլ • Ոսոյ -  
 նեայ • Սարտ - նուլ • Աւար - կեան •  
 Քարդ - նուլ • Օրհ - նել :

Ճի :

Ը - խա - տանք • Բա - բե - գործ • Գի -  
 տու - թիւն • Գա - տաս - տան • Լ - բե -  
 կոյ • Օար - դա - բուն • Բ ն - տա - նի •  
 Թարդ - մա - նիլ • Ժ - դո - վուրդ • Ի -  
 մա - նալ • Լ - գուա - նի • Սա - շա - վայտ •  
 Օու - լա - նալ • Կե - բա - կուր • Հար -  
 սա - նիք • Չանձ - բա - լի • Կ - կա - վար •  
 Նա - նա - պարհ • Սար - գա - բե • Յե - շա -  
 տակ • Նա - հա - տակ • Շ - շա - վել •

Ու - թե - բորդ . Չա - բա - գործ . Պա -  
 հա - պան . Զեք - մե - սանդ . Սա - տա -  
 նայ . Սայ - ե - լուչ . Տե - բա - ցու . Յու -  
 ցա - նել . Փո - խա - նակ . Քա - հա - նայ .  
 Օրհ - նու - թիւն :

Ժէ :

Բը - լուր . Բը - ժիշկ . Գեք - բը -  
 նա - կան . Գը - լուխ . Դը - ժուար .  
 Դը - պեր . Ե - դր . Ե - ղէ - գըն .  
 Բը - գու - շա - նալ . Բը - մայ - լիլ .  
 Թը - թու . Թը - քա - նել . Ին - քըն .  
 Լեւի - սըն . Լուի - սըն . Լընդ - բել .  
 Ծը - նա - նել : Կը - լանել . Կը - ծու .  
 Հը - նար . Չը - գել . Նը - մա - բիտ .  
 Մը - նալ . Մե - դր . Յը - տակ . Նը -  
 ման . Նըն - ջել . Շը - նորհր . Ուն - կըն .  
 Չը - գե - տել . Պըլ - տոր . Զըր - հոր .  
 Սը - գալ . Սը - նար . Բա - տա - նալ .  
 Սըր - բել . Սը - կայ . Տը - կար . Յըր -  
 տա - նալ . Փը - շե - ղէն . Քըն - նել :

ԺԲ :

ՄՁ - խար - հա - բառ խօ - սած ա - տե -  
նքս պէտք չէ որ խօս - քիս մէ - ջը օ -  
տա - բա - կան բա - ակր խառ - նեմ , որ -  
պէս զի խօ - սած լե - զուս խառ - նած  
չըլ - լայ՝ հա - պա՝ մա - քուք ըլ - լայ :  
Խէ որ բա - ակ մը աշ - խար - հա - բա -  
աք չեմ՝ զի - տեր՝ պէտք է որ վար - պե -  
տիս հար - ցը - նեմ ու սոր - վիմ՝ որ ա -  
ղէկ խօ - սիմ : Մ.ս նոր գրք - գոյ - կիս մէ -  
ջը՝ որ - շափ աշ - խար - հա - բառ բա - ակր  
կան , ո - բնոց այ - լաղ - գե - բէն - նե - բը  
առ - ջեւ - նին գը - բուած են , պէտք է՝  
որ ա - ղէկ միտ - քըս պա - հեմ : Խո -  
նար - հու - թեամբ կա - ղա - չեմ պա -  
տուե - լի վար - պե - տիս , որ թէ որ աս  
գրք - գոյ - կիս մէ - ջը գը - բա - բառ բառմը  
ըլ - լայ ա - սանց տամ - կե - բէ - նի՝ շը -  
նորհք ը - նէ ին - ձի հաս - կը - ցը - նէ :  
Մ.ս շատ կու - բա - խա - նամ ա - սանկ նոր  
ու զու - ար - հա - լի քե - բա - կա - նի ըս -  
կը - սե - լուս հա - մար , ո - բով թէ զի -

բաւ (խօ - լայ) կար - դալ կը - սոր - վիմ ,  
ու թէ ու - բիշ պիտ - ւա - կան բա - նե -  
բու ալ տե - դեակ կըլ - լամ :

ԺԺ :

Մ.դ - նիւ վար - պե - տըս կը - սէ  
ին - ձի , որ քղ - դու - շու - թեամբ քա -  
լեմ ու շի - վա - դեմ , դա - նա - կով ,  
կամ պա - տա - ուա - քա - դով (չա - թա -  
լով) կամ մըկ - բա - տով (մա - խա -  
տով) շի - խա - դամ : Այս կու - դեմ իմ  
վար - պե - տըս միշտ պա - տուել , ու ա -  
նոր շը - նոր - հա - կալ քլ - լալ՝ որ իմ  
վը - բաս կաշ - խա - տի կոր : Այս իմ վար -  
պե - տիս ք - սած - նե - բուն միշտ հը - նա -  
դան - գիլ կու - դեմ :

Պա - տու - հա - նին (փէն - ձի - բե -  
ին) առ - ջին սի - բով շեմ խա - դար ,  
ին - շու որ դիւ - բաւ կը - կոտ - բի : Պա -  
տե - բուն վը - բա դի - ծեր շեմ քա - շեր ,  
ին - շու որ իմ սի - բե - լի հայ - քըս ու մայ -  
քըս կու - դեն՝ որ տու - նին ա - մին դին  
մա - քուր քլ - լայ : 20 - քըս ու մօ - քըս

ու - դա - ծինն դէմ ը - նել շեմ ու - զեր .  
ին - չու որ Մ.ս.տուած կը - սէ . Մ.ն -  
հը - նա - զանդ զա - նա - կը կոր - սը - վի :  
Իմ սի - բե - լի մայ - բըս ա - մէն  
տա - տու տու - նը կը - մար - բէ . ա - մէն  
բա - նը կար - գով ի - բենց տե - դը կը -  
դը - նէ : Հա - դուստ - նե - բը ու լա -  
թե - բը սըն - տու - կին կամ պա - հա -  
բա - նին (տօ - լա - պին) մէ - ջը կը - դը -  
նէ : Աս ալ կաշ - խա - տիմ որ տա - նը  
մէ - ջը բան մը շաղ - տուտեմ , կամ  
կար - գով դը - բուած բա - նե - բը աս - դին  
ան - դին շի - ցը - բուեմ (շի - տար - տրդ -  
նեմ) : Իմ բա - նե - բըս ալ աս - դին ան -  
դին շեմ թօ - զուր , որ - պէս դի իմ սի -  
բե - լի մայ - բըս ա - նո՛ք ժող - վե - լու  
հա - մար շաշ - խա - տի :

Կու - գեմ սոր - վիլ՝ որ սե - դա - նին  
(տուֆ - բայ - ին) բա - նե - բը ին - տոր  
պէտք է ին - ձի գոր - ծա - ծել : Գլը -  
քա - լը՝ դա - նա - կը՝ ու որա - տա - սա -  
քա - դը ա - դէկ ու քա - դա - քա - վա -  
բու - թեամբ (ի - դա - նով) բըն - նել կու -

զեմ: Սե-ղա-նինն լա-թը ու իմ զեն-  
ջա-կըս (փեշ-կի-բըս) աղ-տո-տեղ շեմ  
ու-զեր: Կու-զեմ նայ-իլ ու սոր-վիլ  
որ խե-լա-ցի ու քա-ղա-քա-վար  
(ի-զանն-լը) մար-դիկ-նե-բը ին-տոր  
կե-րա-կուր կու-տենն, որ-պէս զի ես  
ալ ա-նոնց պէս ք-նեմ:

Ես աղ-ւոր հա-գուստ-մը ու-նիմ,  
կու-զեմ ա-ղէկ նայ-իլ՝ որ շու-տով  
չաղ-տո-տի կամ շի-պատ-ուի: Շը-  
նոր-հա-կալ կըլ-լամ իմ սի-բե-լի  
հօ-բըս ու մօ-բըս որ ան հա-գուս-  
տը ին-ձի շի-նեղ տըլ-ինն: Ի-մինն ու-  
նե-ցած աղ-ւոր հա-գուստ-նե-բըս  
մէ-կալ տըլ-զանն շու-նի, բայց ես ա-  
սոր հա-մար ա-նի-կա շեմ նա-խա-  
տեր: Գի-տեմ, որ ա-ղէկ ու ամ-մէ-  
նուն հետ սի-բով վար-վե-լով խե-  
լա-ցի ու ա-ղէկ մար-դիկ-նե-բուն  
սի-բե-լի կըր-նամ ըլ-լալ:

ի:

Ես աչքով կըտեսնեմ: Ես պարտե-  
զը (պահածան) կընայիմ: Ա, արդը կար-

միք է: Շուշանը (զամոգախը) ճերմակ է: Աստը կանանչ է: Աբեը երբոր կը ծագի, լոյս կը լլայ, ու կը բնանք ու զած բաներ նիս տեսնալ: Աւսընկան գիշերը լոյս կուտայ: Աուզեմ ամէն բանը աղէկ մը տեսնալ, որ կարենամ մէկզմէկէ որոշել: Աարդալու ստենըս պէտք չէ որ գերքը աչքիս շատ մօտիկցընեմ, որպէս զի աչքիս միտս չը լլայ: Ամէն բանէն աւելի պէտք է որ աչքիս հոգ տանիմ՝ որպէս զի կոյր չը լլամ: Աոյրը շիկըրնար զուարճանալ (Ֆերահալանմիշը լլալ) տեսնելով երկինքին, աստղերը՝ ծիրանի գօտին՝ պարտեզին աղւոր ծագիկները՝ թռչուններուն աղւոր փետուրները (թխյերը) ու ալ ուրիշ ասանկ բաները՝ որ մարդուն սիրտը կը բանան:

Աս ականջներովըս կը լսեմ: Դամացոյցը (սահաթը) կը զարնէ մէկ՝ երկու՝ երեք՝ մինչև տասնէրկուք: Աոյրըս իս կը կանչէ՝ շեմ ուզեր որ երկու հեղ կանչէ՝ շուտով մը կը լլեմ՝ կերթամ աւոր քովը: Աս իմ հօրըս ու մօրըս խօս-

քերուև անկանջ կրգնեմ : Աս բանմբ շեի  
կրքնար խօսիլ՝ թէ որ կարող չըլայի  
բանմբ լրսել . ու անատենը կըլայի  
խուլ ու մուկն՝ (տիլսիդ) :

Աս քիթօլքս կըհասօլքտամ : Պէտք  
չեղած ատենը գէշ հոտած տեղեր չեմ  
երթար . ինչու որ գէշ հոտը առողջու-  
թեան փրաս կուտայ : Իմ ծնողքքս (այս-  
ինքն՝ հայրքս ու մայրքս) դուռը ու պա-  
տուհանները երբեմն կըբանան, որպէսզի  
սենեակը օդ առնէ :

Աս քիթօլքս (տամախներօլքս) համ  
կաննեմ : Տանձը ու կեռասը (քերազը)  
անուշ համ ունին : Չհոտած ինծորը  
թթու կըլլայ : Ամէն մէկ ուտելիքը դատ  
դատ համ ունի : Հիւանդ եղած ատենըս  
ստամբօքս (միտէս) ավրած ըլլալով՝ կե-  
րած բանեքէս համ չեմ առներ : Աս  
կուղեմ այնչափ ուտել՝ որ չափ որ իմ  
օրեյի ծնողքքս ինձի կուտան :

ին :

Ես սիրով դպրատուն կերթամ :  
 Երբոր դպրատուն կրմանեմ՝ կերթամ  
 վարպետիս ձեռքը կըրպանեմ՝ ու դա-  
 սընկերներուս բարե կուտամ՝ ու զա-  
 ջախարութեամբ կերթամ իմ տեղըս կը-  
 նտանիմ : Եստած ասեներս ձեռվքներովքս  
 շեմ խաղար, սովքներովքս ձայն շեմ  
 հաներ, անկարգ ասդին անդին շեմ նայիք,  
 հապա լուծեամբ (տուսիկ փուսիկ) կար-  
 դալուս գրելուս կընայիմ՝ որ ուրիշները  
 չըշփոթեմ : Ես միտք կըդնեմ վար-  
 պետիս ըսածներուն, թէ որ համար տա-  
 լու ասեներ բանմբ կըլուրցի՝ կաշեատանիմ  
 որ ան ըսածը միտքս պահեմ : Երբոր  
 վարպետս ինձի բան մը հարցնելու կըլ-  
 լայ՝ սաքի վրա կելեմ՝ ու յարգութեամբ  
 պատասխան կուտամ անոր : Երբոր իս  
 կըկանչէ ու կըհրամանէ որ կարդամ՝  
 ձայնով, ու միտք դնելով կըկարդամ :  
 Երբոր համարքս աղէկ կըստովիմ՝ վար-  
 պետս ու բախութեամբ կըսէ ինձի : Հաս-  
 ապրիս, աղէկ ստվերես, աշխատէ որ օրէ

105-9784  
 65-2666/



օր առաջ երթաս: Արբոր դպրատունը  
գոցվելու ատենը կուգայ՝ գիրքս կըգո-  
ցեմ՝ ու իմ կարգովս ընկերներուս մէջը  
կըկենամ՝ դպրատունէն ազատ ըլլալու  
համար: Գպրատունէն դուրս ելլելու  
ատենըս յարգելի վարպետիս ձեռքը կը-  
պագնեմ՝ ու իրեն գլուխ կըծուեմ: Նամ-  
բան երթալու ատենըս անկարգութեամբ  
ասդին անդին շեմ դառնար: Ամենեին  
մարդումը հետ անկարգութեամբ շիտ-  
տելով շիտակ տուն կուգամ: Գպրատու-  
նէն ազատ ըլլալու ատենըս յարգելի  
վարպետիս խոնարհութեամբ կաղաչեմ՝  
որ ինձի հրամանն տայ դասագիրքըս իր-  
կունները մէկտեղ տուն տանելու՝ որպէս  
զի թէ որ պարսպ ատեն կըգտնեմ՝ քիչ  
մը քաղուածք ընեմ՝ կամ համարըս կար-  
դամ: Արխոստանամ պատուելի վարպե-  
տիս երկրորդ օրը առանց մոռնալու դար-  
ձեալ մէկտեղ դպրատուն բերել իմ հա-  
մարիս գիրքը:

Ինչ:

Արբոր տուն կուգամ՝ սիրելի ծնո-

զացըս ձեռքերնին կը պագնեմ, ետքը իմ սորված բաներըս իրենց կը պատմեմ ու կը ցուցունեմ: Իմ դասագիրքէս մէկ քանի բան իրենց առջև կը կարդամ: Թէ որ աղէկ սորված ըլլամ՝ խօսելէն աւելի շուտ կը կարդամ: Ասով թէ ես՝ ու թէ իմ աղնիւ ծնողքըս շատ կու բախտանանք:

Այսօր նոր բաներ սորվեցանք. մեր վարպետը ըսաւ. Աթթը օրը շարաթ մը կընէ: Շարթուն ամէն մէկ օրը մէյմէկ անուն ունի: Ա կըրնամ ամէն մէկուն անունը ըսել. Աջինը կըսի՝ Կերակի. երկրորդը կըսի՝ Երկուշաբթի. երրորդը կըսի՝ Երեքշաբթի. շորրորդը կըսի՝ Չորեքշաբթի. հինգերորդը կըսի՝ Հինգշաբթի. վեցերորդը կըսի՝ Ուրբաթ. եօթներորդը կըսի՝ Շարաթ: Մէկ տարին տասներկու ամիս ունի՝ աս ամիսներուն կարգը ու անունները ասոնք են. Յունվար. Փետրվար. Մարտ. Ապրիլ. Մայիս. Յունիս. Յուլիս. Օգոստոս. Սեպտեմբեր. Հոկտեմբեր. Նոյեմբեր. Դեկտեմբեր: Ասոնց մէջէն Յուն-

վարը՝ Մարտը՝ Մայիսը՝ Յուլիսը՝ Օգոստոսը՝ Հոկտեմբերը՝ ու Վեկտեմբերը երեսունը մէկ օր ունին . Մարտիլը՝ Յունիսը՝ Սեպտեմբերը՝ ու Նոյեմբերը երեսուն օր ունին . խի վերջուլարը քսանը ութը օր ունի . բայց շորս տարին մէյմը քսանըինը օր կուեննայ , ու ան տարին կըսվի՝ Նահանջ : +

Տարին շորս զատ զատ ասուն կամ եզանակ ունի . այսինքն՝ Գարուն (եւթ պահար) . Մմառ (եաղ) Մշուն (սօն պահար , կամ՝ Ախղ) , Չմեռ (քրշ) : Գարնան մէջը օրերը կերկրննան , արևուն տաքը աւելի ութով կըլլայ կեռասի ( չեքաղի) ու դեղձի (շէֆթալի) ծառերը կը ծաղկին , արտերը (թառլաները) կըկանան շնան , ու սոխակները (պլեշչիւլները) կըսկսին աղւօր երգել . աղւօր , աղւօր ու անուշ հատով ծաղիկները կըբացվին . ու ան ատներ կս ալ շատ կուբախանամ ու կըզուարձանամ :

Մմառվան մէջ օրերը շատ երկան են , արեը խիստ տաք կըլլայ , աս ատեն աղէկ

կըհասնի կեռասը՝ ելակը՝ (Քռալուլան) ու  
ծիրանը (խայսին)։ Զուհիները (էքինները)  
կըհասնին, ու աշխատասէր մշակները (հա-  
մարաթ էքինձինները) կըսկսին սաստիկ  
տաքին սյրելով իրենց հունձերը կարել։

Մշնան մէջը օրերը կըսկսին կարճը-  
նալ, ու օդը տաքուկ կըլլայ։ Օտտերուն  
տերեւները (եափրախները) կըդեղիննան  
ու թափիլ կըսկսին։ Վա՛ սիրելի մայրքս  
սա տտենները կըսկսի ինձի առտըլանցնա-  
խաճաշակի (խահալթըլի) համար խըն-  
ծոր՝ տանձ՝ ու խաղող տալ։ Թէ որ  
ժրաջան (հալէսլի) կըլլամ իմ համա-  
րիս մէջը՝ հայրքս իս պտըտելու կը-  
տանի։

Չմեռլան մէջը օրերը կարճ կըլլան.  
շատ ձիւն կուգայ, օդը (հալան) ցուրտ  
կըլլայ, ու տեղ տեղ ջուրերը կսկըսին  
սառիլ։ Թէպէտ սաստիկ ցուրտ ըլլայ՝  
ես սիրով դարատուն կերթամ։ Յար-  
գելի վարժապետքս կըսէ՝ որ ցուրտը մար-  
դը կուժոճցընէ։ Իմատու թիւն ու գի-  
տու թիւն սիրող տղան ամէն անիմաս

դժուարութիւնները պիտի յանձն առնու (խաղուլ ընէ) :

Պէտք չէ ինձի դպրատունէն տուն եկածիս պէս կրակին կամ կրակարանին (մանղալին) քովը երթալ՝ կամ թօնիրը մտնել, ինչու որ ցուրտէն մէկէն ՚ի մէկ տարբերութալը փնասակար է կըսեն խելացիները :

Եգ :

Ես սորվեցայ զանազան համբանքներ՝ մէկ, երկուք, երեք, չորս, մինչուկ յետուն: Ա՛րարեալըս մէկ քանի տեսակ ստակներ առջևըս դրա՛ որ իրենց անունները ու արժէքը սորվիմ, շինգնոց, Տասնոց, Բսաննոց, Վ՛ուռուշ. ու ըսաւ որ մէկ հինգնոցը հինգ փարայ կարժէ. մէկ տասնոցը տասը փարայ կարժէ. մէկ քսաննոցը քսան փարայ կարժէ. մէկ զուռուշը քսանսուն փարայ կարժէ. մէկ փարանի՛րեք ստակ կարժէ :

Վիտեմ՝ ինտոր կը շարփեն ու կը կշռեն բան ծախողները : Չուխայն կտաւը ու

ասոնց նման ուրիշ կտաւեղէնները մեծ  
կանգունով (առչքնով) կը շափեն. խկ  
ստամպօլ շալխին՝ կերմէսիւտը՝ ու ուրիշ  
ասոնց նման կտաւեղէնները պզտիկ կան-  
գունով (էնտազէով) կը շափեն: Կան-  
գունը ութը հաւասար բաժնւրլած մա-  
սեր ունի՝ որոնք ուրուպ կըսվին. ամէն  
մէկ ուրուպը երկու մասն կը լայ՝ ու աս  
մասերը կըսվին կիրահ հաւ՝ ու ասանկով տաս-  
նըվեց կիրահ կամ՝ ութը ուրուպ կտա-  
ւը կընէ մէկ կանգուն կտաւ: Յորենը՝  
սիսեւը (նօհուտը) սապը (մերձիմէկը)  
ու ալ ասոնց նման բաները շափով կը-  
ծախեն: Ըս շափը մէկ փայտէ տուփի  
(խուժիի) պէս աման մի է՝ որ կառնէ քսան  
օխայ բան մէկ օխայն շորս հարիւր տը-  
րամ է: Կաթը գինին՝ եզը՝ քացախը մէկ  
տեսակ շափով կը շափեն: Ըս շափը թէ-  
նէքէէ շինած աման մի է՝ որ կընայ շին-  
վիլ մէկ օխանոց՝ կէս օխանոց՝ հարիւր  
տրամնոց: Շաքարը խահլէին թէ խահ-  
րածը (խալրու լմիշ եզածը) ու ծեծվա-  
ծը՝ ու թէ շիխահրածը՝ խնծորը՝ տանձը՝

ու ասոնց նման պատուհները կշեռքով  
(Թեքաղիով) կը ծախեն : Աշեռքը մէկ  
տրամնոց բանէն սկսած մինչուկ տասը  
օխանոց ու ալ աւելի բաներ կը բնայ  
կշռել : Ի՞նչ որ շատ բանմը մէկէն՝ կամ  
մէկ մենծ ու ծանար բանմը կշռել ուղ-  
վելու կը լըայ՝ կշռորդով (խանթարով)  
կը կշռեն , բայց աւելի ծանար բաները  
չէքիով կը կշռելին :

Ասոնք սորվելէն ետքը՝ պատուելի  
վարժապետս խօսք տուաւ ինձի ուրիշ  
բաներալ սորվեցնել : Այս ալ կաշխատիմ  
փութով (խաչքեթով) աղէկ մը սորվել  
ու իմ սիրելի ծնողքս ու բախտացնել : Արբ  
որ դարաստունէն տուն կուգամ իմ  
դասագիրքս մէկ գի կը գնեմ՝ ծնողացս  
ձեռվընին կը սպագնեմ , եղբարներուս ու  
շրջրտոցս բարե կուտամ , ետքը կաղա-  
չեմ սիրելի մօրս՝ որ ինձի քիչմը հաց  
տայ : Քիչմը ատեն մօրս հրամանովը  
անփնաս (զարարօրդ) խաղեր կը խաղամ :  
Կը հարցընեմ մօրս որ ինձի տալու բան  
մը ունի՞ որ գործեմ կամ ընեմ : Ան

գործքը ընելէն ետքը իմ համարնս գիրքը ձեռքս կաննեմ, ու գայրատուներ սորված բաներուս վրա քաղուածքմը կընեմ: 

Ետքը վարդանն սորվելու համարս կըկարդամ: Իմ սիրելի մայրս զուարճալի բաներ կըպատմէ ինձի, ու ես սիրով մը տիկ կընեմ:

Իմ պատուական հայրս առարկանց կելլէ իր քործքին կերթայ՝ ու առուտուր կընէ: Արբցածին շափ կաշխատի որ կանուխկեկ իր բանին գործքին ետեկն բլլայ՝ որպէսզի աւելի օգուտ ընէ: Ինչոր տանը ապրուստին համար հօգ կըրտանի կաշխատի: Աս անհօգ ու հանգիստ գայրատուներ կընատիմ ու կըսորվիմ. հայրս ստակ կըլատարկի ու անով իմ կեանքս ու ինձի հարկաւոր եղած բաները կըհօգայ: Անորով վարդեալս շարթը շերք կուտայ՝ որպէսզի ես պիտուական գիտութիւններ սորվիմ: Մօրս գործածած ստակն ալ հօրմէս է. իմ հայրս շատ խոհեմ աշխատանք սիրող ու սիրելի հայրմընէ: Հաս հեղ աշխատած ու հօգ-


նած տուն կուգայ: Ասոր համար տուն  
գալու ատենը ուրախութեամբ ու սիրով  
եր դիմացը կելլեմ, թէ որ ձեռքը բան  
մը կայ՝ կառնեմ՝ ու եր ձեռքը կըպաղ-  
նեմ: Կըհարցընէ ինձի՝ որ արդեօք  
փութով սորվեցայ, ան ատենը ես ալ  
կըցըցընեմ իրեն իմ գիրս՝ ու մէկ քանի  
բան կըկարդամ եր առջևը: Հայրս կը-  
գովէ իս՝ ու կըսէ. Շատ ապրիս տղաս,  
ստակը ու խաղալիկները (օյունձախները)  
կըրնան քու ձեռքէդ ետ առնելի՛կամ  
կորսովիլ, բայց քու սորված բաներդ՝ չէ՛:

Ատքը հայրս մօրս կըհարցունէ՝ որ  
ինտո՞ր կեցայ: Ան ատենը ես ուրախ կըլ-  
լամ, ինչու որ ամէն բանը սիրելի մօրս  
ուզածին ու հրամայածին պէս բրած եմ.  
ու աշխատած եմ որ իրեն սիրտը չիկոտ-  
րեմ:

Ինք:

Գեղացիները շատ բաներ կը հասցը-  
նեն ու կըպատրաստեն մեզի՝ որոնցմով  
մեր ուտելիքը կըհոգանք: Գետինը կըփո-  
րեն, կըհերկեն, ու աղէկ կըկակղղընեն,

պէտք եղած ատենը արտերու (Թառաւ-  
ներու) վրա աղբ (կիւպրէ) կը դնեն որ  
աղէկ պտղատու (պէրէքէթլի) ըլլայ եր-  
կիրը: Ետքը ամէն տեղ ուղածնունպէս  
ցորեն՝ գարի (առփայ) վարսակ (իւլաֆ)  
ու ալ ուրիշ հունտեր (Թօհումներ) կը-  
ցանեն: Ըստ հունտերէն նախ կը բուսնին  
կելլեն խոտեր, առ խոտերը կը մենձնան  
կըլլան բարակ եղեգներ (ղամլիչներ), ու  
անոնց գլուխը կըլլան ցորեն՝ գարի՝ վար-  
սակ՝ ինչպէս որ տնկըլած հունտը իր բը-  
նութեամբը կը բերէ: Երբ որ առ հուն-  
ձերը կը հասնին ու կտրելու ատեննին  
կուգայ՝ գեղացիները կը ժողովին, ու ման-  
գաղներով (օրսփներով) կը կտրեն՝ ու քա-  
նիմը օր կը թողուն արտերու վրա՝ որ  
աղէկ մը շորնան. ետքը կամնասայլով  
(տիւյենով) ցորենը կամ գարին իրենց  
յարդէն (սամանէն) կը գատեն՝ ու կը բե-  
րեն համբարներու (փիլերներու) մէջ կը-  
լեցունեն: Գեղացիները շատ կենդանիներ  
ալ կը պահեն ու կը կերակրեն մարդիկնե-  
րուն ծախելու համար. հաւ, սագ (խագ),



բաղ (էօստեկ), աղաւնի (կէօվերհին),  
գառն (խուղի), ոչխար, այծ (քեշի),  
կով, եղ, ձի, ու ասոնցմէ կառնեն քա-  
ղաքը կրքերեն ծախելու համար:

Չաղացականը (տէյիբմէնհին) հովի  
կամ ջրի՝ կամ ձիու ջաղացի (տէյիբ-  
մէնի) մէջ ցորենէ կամ համարէ (չա-  
տարէ) կամ գարիէ ալխը կը շինէ: Հա-  
ցազօրծները (էքմէքմիները) ալխը  
կառնեն ջրով կը շաղվեն՝ ու փուսին  
(Փուսունին) մէջը կեփեն հաց կը շինեն:

Միւր՝ որ հասարակօրէն (ալէսէվիէ)  
կուտենք՝ ոչխարի, հօրթի (տանայի),  
եղի, ու կովու միս է, աս կենդանիները  
կըսվին՝ Չորքոտանի՝ շորս սաք ունեցող:  
Հաս հեղ ալ բնտանի հաւերու, սազե-  
րու, ու բազերու միս կուտենք:

Բնտաններու (օսմաններու) մէջ շատ  
կենդանիներ կապրին՝ որոնց միւր կուտ-  
վի. ինչպէս, վայրենի խոզ (եապան տօ-  
մուղու), եղջերու (կէյիկ), նապաստակ  
(Թաւշան), ու տեսակ տեսակ համով  
Թաշուններ: Արսորդները (ալմիները)

կաննեն իրենց հրացանը (Թխ. ֆէնկը) ու վազուն շունամալ հետերնին՝ ու կերթան անտառներու մէջ առ ըսած կենդանինէրէն կորսան (ալ լամիշ կընեն) . շունը աւոր համար կաննեն՝ որ Թուփերու (չալըներու) մէջը պահելը սած կենդանինէրը երթայ դուրս հանէ՝ որ դարնեն . կամ՝ Թէ որ դարնելած Թաշունմը Թուփերու մէջը կ'իջնայ՝ երթայ փընտռէ՝ ու բերէ :

Չուկերը կապրին ջուրի մէջ՝ Թէ որ ջուրէն դուրս շատ ատեն կը կենան՝ կը մեռնին : Չկնորսները (պալքիմճըները) կաշխատին՝ ու կարթով (օլթայով) կամ ուռկանով (աղով՝ Թոռով) շատ մենծ ու պղտիկ ձուկեր կը բռնեն : Ըս ձուկերէն քանի մը հաս իրենց համար կը պահեն . մնացածները սաղին անդին կը բռնին կը ծախեն .

Կան մարդիկներ՝ որոնց գործքն է մենծ պարտեղներու (պախիմաներու՝ պօստաններու) մէջ հունտեր ցանել, որոնցմէ կանան շեղէններ . կաղամբ (լահանայ), աղցան (սալաթայ), սոխ, սխտոր, ու ա-

տոնց նման հազար տեսակ ուտելու բաներ յառաջ կուգան : Ասանկ մաքրիկները կըսվին պարտիզպան (պահհէպան՝ պօստանձի), կամ խուարտալաճաւ (զաւզալաթձը) : Ատոնք իրենց տղոցը գործք կըդնեն՝ որ ան կանան շեղէններուն մէջէն արտերուն մէջը զգուշութեամբ որոմները (որ գէշ ու փաստակար խոտ մէկ) դուրս հանեն, ոլոսներուն (պիպելիաներուն) ու լուբիայներուն (Ֆասուլեաներուն) քովերը պզտիկ փայտեր տնկեն ու կասկեն, ու ուրիշ ասանկ գլխերին գործքեր կըդնեն անոնց առջևը : Անգեղէնը ու կանաշեղէնը աւելի առողջարար ու օգտակար են, աճոր համար աւելի աղէկ է ինձի ասոնցմէ ուտել՝ քան թէ միս :

Ամանց գործն ալ է գետնի վրայ տեսակ տեսակ ծառեր տնկել որոնց ցր արմատը (քէօքը) փրտտած է՝ գետնէն կըհանեն կընկտէն Ապխուական ծառերուն արմատները աղբով աղէկ մը կըզոցեն : Սառներուն վրա եղած որդերը զգուշութեամբ կըմուսցնեն ու կըմաքրեն, որպէս

զի ան ծառերուն նոր բուսած ծաղիկները  
չուտեն, ու պտուղը շիկորսը վի: Շաս  
զուարճալի է պտղով լեցուն ծառերուն  
տակէն անցնել՝ ու պըտըտելը: Թէ որ  
ժրաջան (համարաթ) կը լլամ՝ հայրս իս  
հոն տեղվանքը կը տանի՝ ու ինձի պտուղ  
կը գնէ: Պէտք չէ ինձի շհասած պտուղ  
ներ ուտել՝ որ հիւանդ չը լլամ: Ա՛նկանց  
չատ պտուղ ուտելը աղէկ չէ: Ըն ծա  
ռերը՝ որ ամենեւին պտուղ չեն բերեր՝  
կը կտրըրվին ու մէկդի կը ձգվին այրը վե  
լու՝ կամ գերան (տիրէկ) ու տախտակ  
շինվելու համար, որոնք շատ հարկաւոր  
ու պիտուական բաներ են:

Ը. յգեպանները (պաղձիները) աղէկ  
լեռներու վրայ այգիներ կը շինեն՝ որ թեր  
(ամաներ) կը տնկեն, որոնցմէ խաղող կը լլ  
լայ: Ը. ս խաղողէն քիչ մը ուտելու հա  
մար կը բերեն կը ծախեն, ու մնացածն ալ  
հնձանի (չարապխանայի) մէջ կը դնեն կը  
ճըղմեն՝ ու քարցու (շիրայ) կը շինեն: Ըտ  
քը աս քարցուն տակառներու (Ֆը շը նե  
րու) մէջ կը դնեն՝ որ տարի ի մը շտի պա

հելէն ետքը՝ գինի կը լլայ, ու ան ատենը  
կրբերին քաղաքը կը ծախեն.

Արդ՝ աս ամէն գեղացիները քաղա-  
քացիներուն շատ օգուտ կընեն, որով  
հետեւ քաղքի մէջ մարդ ո՛չ արտեր կամ  
անտառներ կըրնայ շինել՝ ու ո՛չ այգիներ  
կըրնայ անկել: Աս գեղացիները շե.՛ք քա-  
մահեր, կուզեմ անոնց բարիք ընել.  
Թէ սէտ հագուտնին ու վրանին գլուխ-  
նին աղտոտ ըլլայ՝ կամ Թէ լեզունին խօ-  
սուածքնին հաստը ըլլայ, սակայն ես ա-  
նոնց վրայ չեմ ծիծաղեր: Գիտեմ՝ որ  
անոնք ամէն օր կաշխատին ու կը հոգ-  
նին մեզի ապրուստ ու կերակուր հաս-  
ցընելու համար, որով մենք մեր կեան-  
քը հանգիստ կը վարենք, (այսինքն՝ ըռա-  
հաթ կապրինք):

ին :

**Խ**աղթախ շինողները՝ առաջ թուղթերով ու լա-  
թով կաղապարին (խալթային) վրա խաղթախին ձևը  
կրճանեն . ետքը անոր վրայ նոր ծնած գառնուկի ,  
կամ ուրիշ ասոր նման կենդանույ մորթը (տերին)  
աղէկմը մարբելէն ետքը կրկազնեն . մէջի գիէն ալ  
ճանֆէս կամ կէզի կրզնեն , առ կէզիին ու առ ջի  
ըսած թուղթին մէջ տեղը բամպակ կրտեղաւո-  
րեն . ու քիւմը ասնն չոր տեղմը չորցնելէն ետքը՝  
կրծախեն մարդկան :

Մուշտակակարը (քիւրքմին) տեսակ տեսակ  
կենդանիներու մորթերը կառնէ կրմարբէ , գէշ  
ու անչաճ կտորները մէկգի կրձգէ՝ ու անանկ մուշ-  
տակ (քիւրք) կը թէնէ : Վրէթէ ամեն կենդանույ  
մորթը մուշտակ կը լայ . բայց հասարակ գործած-  
վածները առ կենդանիներուն է . ոչխարի , աղուէօի  
(թիւրթի) , նապաստակի , կատուի , կղնարխի  
(զերակփայի) , սամայրի , ձերմակ աքիսի (քարու մի) ,  
կուղի (սամարի) : Պէտք է՝ որ մուշտակակարնե-  
րուն աշկերաները ամառվան մէջ մուշտակները  
թօթեն , ու անոնց վրայէն փոշին (թօղը) մար-  
բեն , որպէսզի չլայ որ ցեցը (կիւփէն) անոնց մէջը  
ճանելով ու ուտելով անոնք ստակիմը բնէ :

Չուխայագործները ոչխարի բուրդը կառնեն

կրմարքեն կրքզք քանն ու դերձան կրչինեն . ետքը  
գործարան (թեզկեարճի) մէջ կրգործեն ան դեր-  
ձանը իրենց արհեստովը՝ ու շուխայ կրչինեն :

Ըստ տեսակ կտաւ գործողներ կան՝ որոնք  
Չուրի կրալին : Ասոնց մէջէն ոմանք քթանը  
կտանեն կոլորեն ու դերձան կրչինեն . ետքը անիկա  
(թեզկեարճի) մէջը գործելով շապիկցու կտաւ կր-  
չինեն : Ոմանք բամբակէ կոլորեն՝ ու շապիկցու  
կտաւի պէտ կրգործեն՝ զստ տեսակ կտաւ մը դուրս  
կրճանեն , որ շատ բանի հարկաւոր կրուցայ , սալանի  
(չարշաֆի) , վարաիքի , ու ուրիշ բաներու : Ոմանք  
ալ մետաքսը (իփեկը) կտանեն ու անկէց տեսակ  
տեսակ պիտակիան կտաւներ կրչինեն . ետքը տ-  
կտաւները զանազան աղւոր գուններով կրգունան-  
րեն (պշարամիշ կրնեն) . սա տեսակ են ստամպոլ  
չալիսին . կեզին . կերմէսիտը . խատիֆէն . և այլն :  
Ապրըշումը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ աղէկ վար-  
պետութիւնով որովամ մետաքս : Աղէկ խայթա-  
նը , շերիտը , ու քորտեղան , կամ ուրիշ ասոնց  
նման բաներն ալ մետաքսէ կրուցայ :

Առջի շինողները (թաղաբանները) տեսակ տե-  
սակ կենդանիներու , կովի՝ եզի՝ ձիու՝ եղջերուի  
մորթը կտանեն ջրի մէջ կրղնեն՝ աղէկ մը կրկա-  
կրղնեն , ետքը անոնց վրայի բուրգը կամ մա-  
ղէրը բուրբ կը քերղեն կրճանեն , ու մորթը կը քո-  
ջընեն կաշի կրչինեն :

Կարուակը (բապուճճին) կամ կոչկակարը  
(ճիզմէճին) առ կաշիները կառնէ՝ Կարուակը կա-  
ղապարին (գալիպին) վրա շափշփելով վերկտրէ  
ու բապուճ, կամ կոչիկ (ճիզմէ) կը կարուակը կոչիկ-  
ներուն տակը գրված հասար կաշին եղբ մորթին  
չինամ է: Ասանք կարգալով կիմանամկոր՝ որ ամէն  
ապրուսար ու հագուսար երկրի բոյսերէն կամ կեն-  
դանիներէն է:

Ասկից կերևայ որ աշխարհիս մէջը ամէն մարդ  
մէյակ արհեստի կը ծառայէ իրեն ու իր ընտա-  
նեացը ապրուսար ու կենանքը հոգալու համար:  
Աս ալ հիմայ նոր սկսայ կարգալ գրել սորվելու. թէ  
որ օրէ օր առաջ երթալու ըլլամ ասոր մէջը ու ասիկա  
ինձի արհեստը ընելու ըլլամ՝ նորնոր ու շատ գիտու-  
թիւններ կը սորվիմ, որով մարդկան առջևը գովու-  
թիւն կուաննամ, ու Աստուծակ փառք և պատիւ  
կառնեմ: Իմաստութիւնը ու գիտութիւնը ուրիշ  
արհեստներէն շատ և և երբ պատուս որ են: Ասցց  
թէ որ քիչմը բան սորվելէն ետքը սիրելի հայրսիս  
արհեստ սորվելու կուտայ՝ կաշխատիմ որ սորված բա-  
ներըս չիմոռնամ՝ ու պարտալ եղած տունըս գի-  
տութեան ու կարգալու ետեւէ ըլլամ: Արարեալս  
կըսէ՝ որ Աբրապայի կամ Գրեկնկիտանի սղարը  
ասանկ կընեն. անոր համար Աբրապայի մէջ իմաս-  
տութիւնը ու անասկ անասկ գիտութիւններ շատ  
ծաղկած են: Աբրապայի աղայ մենք գրասանքին

(զէֆքին սէֆային) մէկն ալ տեսակ տեսակ իմաստ-  
նալից ու պիտուական գրքեր ու պատմութիւններ  
կարգալն է:

Ինչ:

Արտճեառն ինձի վնաս կըլլայ թէ որ միշտ  
կարգալու կամ աշխատելու ըլլամ՝ անոր համար  
իմ սիրելի ծնողքս երբեմն ինձի խաղ խաղալու հրա-  
ման կուտան: Բայց մինակ խաղալով այնչափ  
չեմ զուարճանար, անոր համար խաթուն մտնող  
հրաման կառնեմ՝ ու սիրելի եղբայրներուս կամ  
քրոջստոցս՝ կամ մէկ դասընկերիս հետ՝ կամ  
գրացիներուն մէկուն տղուն հետ տանը մէջը կը-  
խաղամ: Ինչ խաղի որ մեր պատուական ծնողքը  
հրաման կուտան ան խաղը կըխաղանք: Ինչ որ  
իմ խաղի ընկերներըս կուզեն՝ ես ալ սիրով անիկա  
կըխաղամ: Խաղի մէջ պէտքը չէ մէկըմէկու սրբ-  
գողիլ կամ զարնել կամ կուշտիլ՝ հապա թէ չէ  
խաղը կուի կըզատնայ՝ ու ես օգուտ ընելու տեղ  
մնաս կընեմ: Աս չեմ ուզեր անանկ խաղեր խա-  
ղալ՝ որ գէշ ու անարգ (սոյսուզ ու չափզըն) տղաք  
կըխաղան, ինչու որ կուզեմ միշտ աղնուականի  
գործքեր ընել: Այս խաղացած ատներս չեմ  
ուզեր պոտալ կանչութեան՝ որպէս զի իմ ծնող-  
քս ու գրացիները չխորրոզողընեմ ու անհանգիստ  
չընեմ: Ստակով խաղ խաղալու չեմ բաղձար,  
ինչու որ ստակով խաղ խաղալը անանկ գէշ բան

մի է՝ որ մարդ պսօր մէկ երկու փարսոյով կրխա-  
ղայ, վաղը քիչմ՝ ալ կաւելցնէ, ու ասանկ ա-  
մէն օր առաջ երթալով՝ օրմը կըլայ՝ որ բոլոր ու-  
նեցած ստակը կըկորսնցնէ. շատ հեղ ալ մենծ  
մենծ պարտքերու տակ կիյնայ, ու կըմնայ աղքատ  
ազարմելի մութացկան: Ասկէ դուռ կըբացփի գողու-  
թիւն ընելու, ու շատ հեղ՝ Աստուած չընէ՝ ինքը  
դինքը մեռցնելու: Աս պատճառով թէ որ սիրելի  
հայրս կամ ուրիշ բարեկամմը ինձի ստակ տալու  
ըլայ՝ շուտմը կըտանիմ՝ մօրս կամ իզմէ մենծիմը  
կուտամ՝ որ ինքը պահէ, որպէսզի չըլայ որ իմ  
ձեռքս մնալով ասանկ խաղի մէջ կամ աղայա-  
կան բանի համար կորսնցնեմ (խարճ ընեմ):

Ինչ:

Խաղէն ետքը դարձեալ կըսկսիմ կարգալ: Իրաւցնէ ես համօրս սորփելէս ետքը սիրով խաղ  
կրխաղամ, բայց խաղէն ետքն ալ սիրով կըսկսիմ  
կարգալ ու սորփիլ: Ամէն բանին ասեներ կայ:  
Աս պարտպ չեմ կենար: Պատուելի վարժապետս  
կըսէ. Ղաստարկութիւնը՝ պարտպ կենարը ամէն  
գէշութիւններու ու մեղքերու սկիզբ է: Ա՛յ որ գոր-  
ծել կամ աշխատիլ չուզեր՝ պէտք չէ որ կերակուր  
ուտէ: Ա՛ր շատի որ ձեռքէդ կուգայ՝ ունեցած ասե-  
նըդ պարտպ մի անցնէր: Կորսըված ասեներ ես  
չիղանար: Ամէն օր նայէ՝ որ գոնէ (պարէ) մէկ  
բարի գործքմը գործես:

Պէտք է որ պղտփկութենէս սկսիմ ժրաջան  
ըլլալ : Ժրաջան աղայ մը ազէտ ու բան չիգիտցող  
ճերէն աւելի կարժէ : Իմաստունները կրտեն . Ինչ  
որ պղտփկուց չես սորվիր՝ մենծնաս ճերանալու  
որ ըլլաս չես կրնար սորվիլ : Ինչ բարիք որ պար  
կրնաս ընել՝ բռէ, վաղուան թող մի տար : Ուրեմ  
Տի հակուց սկսիմ շատ բաներ սորվիլ՝ որ ճերու  
թեանս ատենը անտնցմով վայելեմ :

Պէտք է որ առարկանցման ատենը կարգալու  
սորվելու ետեւ ըլլամ : Ընտրմանց կանուխ կէս  
ժամի (սահաթի) մէջ սորվում բանը՝ կէսօրվոնէ  
ետքը մէկ ժամի մէջ դժուար կըսորվի :

Պատուելի վարժապետս կրտէ . մտոր իր առող-  
ջութիւնը աշխատանքով ու ջանքով աղէկ կրնայ պա-  
հել, ու իս կրիտատէ շատ հեղ՝ որ սի բանը աղէկ  
միտքս պահեմ : Ընելի աղէկ ու պիտական է ա-  
ռողջութիւնը՝ քան թէ հարստութիւնը . թէ որ չա-  
փով կուտես՝ երկայն կապրիս ու քիչ կըհիւրնանաս :  
Շատ ուտելը մնասակար է : Սարգ կուտէ կրիմը՝  
որպէսզի ապրի, չէ թէ կապրի՝ որպէսզի ուտէ խմ :

Մերելի վարժապետս երբեմն զուարճալի պատ-  
մութիւններ ալ կըպատմէ ինձի : Ատենաց հինգ  
տարվան աղայ մը առջի գիշերանց մինակուկ պա-  
տուհանիմը առջեր նստեր կրնայեր կոր աղւոր ու  
պայծառ աստղերով զարգարւած երկինքին : Հայ-  
րը վրա կուգայ ու կըհարցնէ անոր . ինչու ասանկ

աչքդ անկած երկինքը կրնայիս ու կրնամտասկոր՝  
տղաս : Ըն ալ պատասխան կուտայ ու կրսէ . Հայ-  
րիկ՝ աս աղւոր երկինքին նայելով՝ իմ սիրելի Մ.Ս.  
տուածս կրնամտամ կոր . բայց վախ մի ալ կուգայ-  
կոր ինձի՝ որ գուցէ իմ Մ.տուածս իս շխիբեր :  
Ըն ատենը պատասխանեց հայրը՝ սիրտդ հանդարտ  
բռնէ տղաս՝ վաղը առտու կանուխ ինձի հետ պար-  
տելու տանիմ՝ քեզ՝ ու տեսնես իմանաս որ Մ.Ս.  
տուած քեզ իրաւցնէ կրսիրէ : Հեմայ գնաս պտտիէ,  
ու հանգիստ քնացիր :

Արկարող որք առարվանց կանուխ կելլէ ազան  
իր լաթերը կրհագնի, ու կերթայ իր հօրը սենեա-  
կին գուռը կրզարնէ՝ որ արթըննայ ելլէ : Հայրը  
սիրով անոր գիմացը կուգայ ու կրսէ՝ նախաձայակ  
ընել կուզես . ան ալ կրսէ, շնորհակալ եմ՝ չեմ  
ուզեր, կաղաչեմ հայր շուտով երթանք պարտե-  
լու : Արրոր հայրը իր ձեռքէն բռնեց ու սկսան  
աստիճաններէն (վերափակներէն) վար խնել . ազան  
մէկ ցնծումիք ցրցընելով ըսաւ . Ո՛վ սիրելի ու  
պատուական հայրս, գիտնաս որչափ կուբախանամ  
կոր աս պարտելու երթալնուս համար : Գտնեն  
գուրս կելլեն՝ ու քիչմը առաջ կերթան՝ մէկ լայն  
դաշտիմը (օւղայիմը) կրհամին՝ որ տեսակ տեսակ  
աղւոր ծաղիկներով զարդարւած էր : Ըն ատենը  
ազան ախ ընելով կրսէ . որչափ աղէկ բան կրուոր  
ինձի հայր իմ՝ թէ որ կարենայի աս ծաղիկներէն

փրցնել առնել . հայրն ալ կըսէ , գնա՛ տղաս՛ փրցուր՛ ու վայլէ : Մը լսած ինչպէս տղան ու բախու թեամբ կերթայ դաշտին մէջը՝ ու կըցած ինչ չափ ասդինն անդինն աղւոր ծաղիկներ կը սողովէ : Ատրբ կուգայ իր հօրը կը հարցնէ . հայր՛ ըվ բուսցուց հոս աս աղւոր ծաղիկները , ան ալ կըսէ . մարդ մը չի կրնար ասանկ ծաղիկ մը բուսցնել . տղան կըսէ , հապա պարտիզպանները բուսցուցին : Չէ , կըսէ հայրը՝ մինակ մեր սիրելի Մատուածը կը բուսցնէ աս աղւոր ծաղիկները : Պարտիզպանները միայն գետնի վրա ասդին անդին կը անկեն : Տղան կըսէ . հիմայ գիտեմ՝ որ Մատուած կաճեցնէ ծաղիկները քիակ պարտիզպանները անոնք իրենց պարտեղնեքնուն մէջը կը անկեն . բայց հոս ըվ անկեց աս ծաղիկները : Հայրը կը պատասխանէ . սիրելի տղաս՛ մեր ամենարարի Մատուածը բուսցուց հոս անդա աս ծաղիկները : Միկա քեզի մենձ ու բախու թիւն չէ . ու կը տեսնան որ աս սիրելի Մատուածը քեզ կը սիրէ : Հրամմերեա՛ հայր իմ՝ բաւ տղան իրուցնէ Մատուած իս կը սիրէ եղեր՛ որ ասանկ մենձ ու բախու թիւն մը պարգևեց ինձի՛ ու ասանկ աղւոր ծաղիկներ ատուա : Հայրը կըսէ . չէ թէ աս ծաղիկները միայն՝ հապա ամեն քու ունեցած բաներդ ու ուրիշ զուարճալի բաներն ալ նոյն Մատուած ատուած ես : Թէ որ Մատուած կենդանիները ու բոյսերը ստեղծած չէր բլտար՛ կիս քեզի ոչ ապրուստ ու ոչ հազուստ կրնայի գտնել , ինչու որ մեր կերածը ու

հազարը կենդանիներէն ու բոյսերէն յառաջ կու-  
գան : Տղան կը հարցնէ . ամէն կենդանիները ու բոյ-  
սերը Մատուած ստեղծեց : Հայրը կըսէ . հրաման-  
բեւ՝ ազաս : Թէ որ ամէն մարդիկ մեկտեղ գալու ըլ-  
լան՝ և ոչ խօտիմը տերև (ետփրախ) կամ մեկ պղտիկ  
կենդանիմը գուրս հանել կամ ստեղծել կրնան :  
Տղան կըսէ . ուրեմն որչափ ամենակարօղ է Մատուած  
որ ամէն բանը կը ստեղծանէ : Հայրն ալ կըսէ . ու  
որչափ բարի ու զթած է՝ որ ամէն բաները կը ստեղ-  
ծէ մարդկան շահուն ու զուարճութեանը համար :  
Ուրեմն անանկ շատ զուարճալի է քեզի առ դաշ-  
տը : Հրամանբեւ՝ հայր սիրելի՛ շատ սիրուն ու շատ  
զուարճալի է : Հայրը դարձեալ կը հարցնէ . որուն  
չնորհակալ պիտի ըլլաս ասոնց համար : Տղան կը-  
պատասխանէ . իրացնէ գիտեմ՝ որ պէտք է ինձի  
Մատուած չնորհակալ ըլլալ՝ ու անոր հազար փառք  
տալ՝ որ ասանկ աղւոր սիրուն ու զուարճալի բա-  
ներ ստեղծեց : Հայրը կըսէ . ուրեմն կը սիրես դուն  
աս ամենակարօղ ու ամենարարի Մատուածը : Սիրով  
ու յօժարութեամբ կուզեմ ընել աս բանը՝ թէ որ  
գիտնամ թէ ինտոր պէտք է ընել : Հայրը կըսէ .  
ինչ կրնես դուն երբոր կուզես քու կին իմ զբաս  
ունեցած սէրդ ցրցընել : Ըն ալ կըսէ . կընայիմ ու  
կախատիմ որ հրամանոցը ամէն ուզածը ձեռքս  
եկածին չափ շուտով ու աղէկ կատարեմ . ինձի պէտք  
եղած բաները խոնարհութեամբ հրամանոցմէ կը-

խնդրեմ՝ ու ինչ որ ինձի կուտաս՝ սիրով կստնեմ  
ու շնորհակալ կըլլամ : Վարձեալ շատ հեղ կը-  
սեմ հրամանացդ՝ որ հրամանքդ սիրելի ու բարի  
հայր մի ես : Ըն առննը հայրը կըսէ . ահա ինչպէս  
ինձի կընես՝ անկէ հաղարադասակ աւելի պէտք ես  
Ըստուծոյ ընել , թէ որ կուզես անիկա սիրել . Պէտք  
է՝ որ ամեն բանի համար խոնարհուիմեամբ աղաչես  
անոր . ամեն առած բաներուդ համար անոր փառք ու  
գոհուիմիւն մատուցանես : ու երբեմն երբեմն ըսես  
անոր՝ դու ես իմ ամենաբարի՝ ամենակարող՝ ու ամե-  
նասիրելի Ըստուածս : Հայր , սա խօսքը սիրով կը-  
սէի ես իրեն՝ թէ որ մէկ տեղմը զինքը տեսնելու  
ըլլայի : Վիտցիր սիրելի տղաս՝ որ սա աշխարհիս  
մէջը մտրդ մը չիկրնար Ըստուած տեսնել . բայց ինքը  
ամեն տեղ մեզ կըտեսնէ ու կըլսէ . ինքը կիմանայ մեր  
ամեն շնորհակալութիւնը . անոր համար դուն ալ  
կրնաս խօսքով կամ շնորհակալութեամբ ամեն  
տեղ քու սերդ իրեն ցըցընել : Բայց ամեն բանն  
աւելի պէտք է՝ որ անոր ուղածը ընես՝ ինչպէս մին-  
չուկ հիմնոյ իմ ուղածըս ըրիր : Հայր , սա բանս  
ալ յօժարութեամբ կըկատարէի՝ թէ որ գիտնայի  
թէ Ըստուած ինձմէ ինչ կուզէ : Արդիս՝ իր  
ուղածը սա է՝ որ դուն ամեն մտրդ սիրես ու ամե-  
նուն բարիք ընելու աշխատես : Տղան կըսէ . շատ  
աղէկ . սա բանը սիրով կընեմ ես : Բայց ինչպէս  
գիտես հրամանքդ՝ սիրելի հայր՝ որ Ըստուծոյ ուղածը

աւ է. Բնքը Մատուած ըսաւ. հրամանոցը առ բանը :  
Չէ. թեպէտ Բնձի շտաւ, բայց ուրիշ սուրբ  
մարդիկնեքուն ասանկ ըսած է՝ կուզեմ որ դուք մե-  
կըզմէ կըբոր պէս՝ սիրէք : Տղան զարմանալով կըզէ.  
Բնչ, ամէն մարդ մէկզմէկու կըբայր ու քոյր են :  
Հրամանքես տղաս, Բնչու որ Մատուած է մեր  
ամենու հայրը : Արդին կըտէ՝ ուրեմն պէտք է  
Բնձի ամենուն հետ սիրով ապրիլ, մէկումը սիրաբ  
չիկաորել, ամենուն հետ անուշ խօսքերով խօ-  
սիլ, ու կրցածիս չափ ամենուն բարիք ընել ու բա-  
րիք ուղել : Ե՛ւս ապրիս՝ տղաս՝ ասանկ պէտք է  
որ ընես, բայց ամենէն աւելի քու ծընողքդ ու  
նախնիքդ պատուէ ու սիրէ : Աւ ան առեմը քու մե-  
ծերդ աղէկ կըպատուես՝ երբոր իրենց տուած խը-  
րատները կըպահես, ու իրենց վրայ միշտ աղէկ խօս-  
քեր կըխօսիս :

Աիրելի զաւակս քեզի իրէք բան ալ ըսեմ աղէկ  
միտքըդ պահէ՝ ու աղէկ կատարէ, ու անով Մա-  
տուածոյ աւելի հաճոյ կըլլաս : ‘Կախ՝ երբոր ես կամ  
մէկ ուրիշմը քեզ ժամ կըտանինք՝ նայէ որ սիրով  
ու յօժարութիւնով երթաս, Բնչու որ անիկա է  
քու սիրելի Մատուածոյ տունը, նայէ որ հոն ջեր-  
մասանդութիւնով ու առջեդ նայելով պարկեշ-  
տութեամբ աղօթք ընես՝ ու Մատուածոյ աղաչես՝ որ  
իբ շնորհքը քու վրայէդ պակաս չընէ : Արկրորդ  
նայէ՝ որ պատարագի առջեր խելքդ վրայ ժողոված

ու սրտանց աղօթք ընելով կենաս, ու յիշես՝ որ  
մեր Տէրը Արամու Քրիստոս Հոն տեղը քու առջիկ  
կեցած է: Միշտ սրտիդ մէջը բաղձանք ունեցիր  
ջերմեռանդութիւնով պատարագ տեսնելու: Թէ  
պատարագի առջև՝ ու թէ ուրիշ ատեն սուրբ  
Լստուածածնայ՝ քու պահապան հրեշտակիդ՝ ու  
ուրիշ ամեն սուրբերուն աղաչէ աղօթք ըրէ՝ որ  
քեզի համար Լստուած մէ շնորհք խնդրեն ու անեն:

Երբորդ՝ աշխատէ որ քու կեանքիդ մէջը ամեն  
օր՝ ամեն վայրկեան (թայրիքէ) Լստուածոյ ծառայ-  
ես. թէ Լստուածոյ ուրիշ բանով չես կրնար ծա-  
ռայել՝ թէ չէ իրեն պատուիրանները ու հրամանը  
կատարելով, հոգևոր բաներու սէր ունենալով,  
ծնողացդ աղէկ հնազանդ (միութիւ) ըլլալով, սի-  
բով ու փութով Քրիստոնէական Սարգսպետու-  
թիւն սորվելով: Ղարձեալ՝ քահանայները միշտ  
խոնարհութեամբ պատուէ. իրենց օրհնութիւնը  
խնդրէ, ու երբօր հոգևոր բաներ կրիստոսին՝ կամ  
քեզի բարի խորատներ կուտան՝ աղէկ մտիկ ըրէ՝ ու  
աշխատէ՝ որ աղէկ կատարես անոնց ըսածք:

Լսոնցմէ՝ ՚ի զատ ջանաս՝ օրդիս որ զպրա-  
տունի ու ժամերու մէջ ալ ինչ բարի բան կրը-  
սես՝ աղէկ մխտրդ պահես՝ ու ատենին կատարես,  
ու ասանկով միշտ կրսորվիս՝ թէ ինտօր պէտք է  
քեզի Լստուածոյ հաճելի ըլլալ՝ ու անի սիրել:

ԻՃ:

Սիրելի վարժապետս աս բաները պատմելն  
 ետքը՝ կըզատայ կրակ ինձի, մտիկ ըրե՛ տղաս՝ կու-  
 ղեմ քեզի՝ ու բիշ՝ բաներ ալ սորվեցնել՝ որոնցմով  
 լ՛ստուծոյ ու մարդիկներուն աւելի հաճոյ ըլլաս: Աշ-  
 որպէս զի ըսածներըս աղէկ միտքդ պահես՝ մէկ  
 քանի կարճ ստանաւորներ ըսեմ՝ որ բերնուց սոր-  
 վիս անոնք, ու անանկով թէ բերնուց բան սորվե-  
 լու սկսիս, ու թէ ըսած խօսքերս միտքդ մնան:

Վեզի կրեսմ՝ բարի որդեակ.

չըլլայ ընես գործ մի անկարգ.

որ օրմըն ալ ցառով շքեսս,

վախ, ինչու ես ըրի ասանկ:

Նըման եզիր ան շուշանի՝

որ դաշտի մէջ մինակ կամի.

միշտ սուրբ եզիր՝ ու բարեակեր,

թէ եւ մարգմը քեզ չխառններ:

Արրոր քու վրագ չարմը կրտեանես՝ շուտ մը  
 շակելու նայէ, որպէս զի օրէ օր չի մենձնայ.

Մատայներուն հետը սիրով ու անուշութիւ-  
 նով խօսէ, ու անոնց վրայ շափէ աւելի շատ գործ-  
 քեր մի գներ: Պատիւ ու վարձք տալը զօրստոր  
 խթան (մատու) են աղէկ գործ գործել տալու հա-  
 մար: Մատայնել ու ետքը ապերախտութիւն  
 գանկը մարդուն սրտին մենձ կակիճ կուտայ: Ի՞նչ

կազէիր դուն որ քեզի ըլլար թէ որ ուրիշն ծա-  
ռայէիր, բրէ անիկա քու ծառայիդ :

Քու ընկերներուդ հետ անուշութեամբ աղ-  
բէ, ու նայէ որ անոնց հաճոյ ըլլաս : Իմաստունք  
սակն մարդուն ուղած բարի ու անփաս բանք կը-  
ջանայ կատարել : Առիւ սիրող ու խիստ մարդէն  
սակնքը կը բախեն :

Թե որ մէկը քեզ կաղաչէ,  
Լզըրայք եկու՝ ինձի օգնէ .  
մի ուշանար՝ զնա անոր,  
քու օգնութիւնդ շուտով հասցուր :

Թե որ կոչը կաղին կոզնէ,  
երկուքնալ լու գործ կըտեսնէ :

Պատընկերներուդ հետ սիրով ու խաղաղու-  
թեամբ վարիէ, բայց զգոյշ կենցիկ՝ որ անոնց հետ  
չար ընկերութիւնք չընես : Վեշ օրինակը աղէկ  
ազոց միտքը ու վարքը կուրէ : Եւ լի աղէկ է մի-  
նակ կենալ՝ քան թէ գէշ ընկերներու հետ : Ար-  
դիս՝ թէ որ գէշ ազաք քու միտքդ գէշի դարձը-  
նել կազեն՝ չտայ որ անոնց ետեկն երթաս :

Տնայններուն ու աղքատներուն կըցածիդ  
չափ օգնութիւն բրէ :

Բարի տղան շուրախանար  
իջ ընկերին շարին համար .  
ան է բարի՝ որ կըցասի՝  
երբ ընկերք ցաւիչ ունի :

Թե աղքատսը դեմըդ կելե,  
դժած սրտով անոր նայե.  
Ինչու դունալ կրնաս ըլլալ  
աղքատ թշուառ՝ ինչպէս ան է:  
Ըն ալ քեզի նման մարդ է,  
քու ստեղծչիդ ստեղծւածն է:

Տղաք՝ ջանացէք հաւատարիմ ու ճշմարտա-  
խոս ըլլալ: Ով որ մէկ հեղմը սուտ կըզուրցէ՝  
անկէջ ետքը դժուարաւ կըհաւատացի անոր: Սէկ  
սուտը ուրիշ սուտի ճամբայ կըբանայ: Տ՛շմար-  
տութիւնը միշտ կըմնայ, բայց սուտը կանցնի  
կերթայ: Տ՛շմարտութիւնը մեկուսը փնաս չիտար,  
բայց սուտը միշտ փնասակար է:

Պէտք է ձեզի անոնցալ բարիք ընել՝ որոնք  
որ ձեզի չարիք բրած են:

Թե որ մէկը չարիք բրաւ .  
ատէ միայն չարն որ էզաւ .  
չլլայ որ չար գործողն ատես,  
չար ու անբան մարդու մըդդէս:  
Ան է մեռնիլ յանիրաւի,  
քան թէ ընել գործ անելի:

Թե որ սխալելով մեկուսը դեմ յանցանք մը  
բրիք՝ ամեն բանէն առաջ աշխատեցէք յանցանք-  
նիդ շտկելու, ու որուն դեմ որ ան յանցանքը  
բրիք՝ անկէջ թողութիւն խնդրեցէք: Սէկ բարի  
խօսքը մենծ բարիք կըզանէ:

Չբայ որ ընկերեզ բաննը գողնաս: Գա-  
ղութիւնը պղտիկ բաննն կրտսի՝ մենծով կրգադ-  
րի: Չար գործքը առաջ չերթար: Չար ստորու-  
թիւնը մահ կրբերէ: Ուրիշին չարիք ընել մուզեր:  
Ո՛վ որ ուրիշին վնաս ընելու համար փոս (չու-  
խուք) կրբանայ, ինքը դիւրաւ կկնայ հոն: Ինքը  
իբ ընկերին չարիք ընելու թող չխտար:

Պատուելի վարպետս շատ հեղ կրսէ. Ինչ-  
պէս դուն ուրիշին հետ կրվարպիս՝ ուրիշն ալ քեզի  
հետ անանկ կրվարպի: Եւ շատ հեղ վարժապետս  
Վրիտաոսին խօսիս ալ կրգուրցէ. Ինչ որ կուզէք  
որ մարդիկ ձեզի ընեն՝ ան բանը դուք ալ անոնց  
ըէք:

Ինչ որ աս խորտաները կրպահէք՝ շատ մեծ  
բարիք կրգանէք:





իր: Պարսիտու ևն ուլ և ևն ուլ ևն Բազադարոն գիր  
 4 է. ու Եսանաար Երկուցուգիր Կոմ Տանգուտ  
 (որ ժն հանարին Տեղը ընթա գրերոնն անանն է)  
 ըննի. Երբոր Կանգուտ և գրել հարկուոր ինքայ՝  
 ինքերն՝ Եւ. Ինչպես Տնչուի հիւայ Կեանք:

Երբոր գրերոնն անաննները ունի արժէշտոյ .  
 ու ընկաոյ Տնի յայնուոր գրերը Բազադարոն գրերը Կոմ  
 Կնիւլի հեգեիլ Ինչպես. Տե, սո, ջա, շարժողեա  
 ընն՝ որ Երբոր Երկու Կոմ Իրե Կոմ Կան ընթ գիր  
 Տնիւի ուսանոյ ընթիւն ինքեգիլն՝ Ս անկ ինքիլն:

Երբոր Երկու Իրե շնի անեցող Բաուերը՝  
 Ինչպես՝ Ե. թոս. բա. բե. գործ ընկաոյ հեգեիլ .  
 շնիլերը Տնիւլիլե Բաժնիւն հանար ու Կաննը  
 Կանն շարդեալ:

Եսանարը Խօսքի մէջ Ինտար կըզաատվին՝ գուն  
 ուլ հեգեիլու. աստնորդ անանկ զատե: Ուստի Ինչպես  
 Եսան Տեղ շնի ընթ. բար. ի, գան. ակ, գիա.  
 ութ. ին, հադո՝ բա. բի, գան. նակ, գի. աս.  
 թիւն. Կանն ու գրելու Կոմ հեգեիլու արեանը անանկ  
 ընթիլ:

Եսանը Կոտուտիլ շարժողեա Բերնուոյ Ինի  
 Կանիլը Բաուեր ինքեր՝ որ Ե. Ինչպես շնիլերը ըն.  
 Կեիլի հեգեիլ: Ինչոյ արիւայ ու Ինիլ Կեիլի ըն.  
 ըն հանար ու Կանննիլը Կանն:

Ինչ որ բառիմը մէջ մեկ բազաձայն գիրմը  
 Երկու ձայնուար գրի մէջը կուգայ՝ ան բազաձայնը

իրմէ ևտքը եկող ձայնաւորին քովը դեր, Ինչպէս,  
սիրող՝ սի-րող. պատիւ՝ պա-տիւ :

Իմէ որ երկու կամ՝ իրեք բաղաձայն գրեք  
երկու ձայնաւոր գրի մէջը կուգան՝ անանցմէ միայն  
մէկը ևտեի ձայնաւորին քովը դիր . Ինչպէս, ևզըտյր՝  
ևզ-բայր . թարգման՝ թարգման . ինքնին՝ ինքնին :

Ինչոյ սուղ ինննին զլա գնորտուլ- Բանիւ ը-  
սու, ինսու երբեմն ձի լանիւլ- սրել լանիւլ- լապիւլ-  
սուանց Բաղայայն գնել լանիւլ- իր լիւլիւլ . սու  
լուլայ՝ երբոր Բանիւլ- սու լանիւլ լապ Բու Բե,  
սու ինն գայսն է սն լապիւլ- լանիւլն ճեպը՝ սն  
սու լանիւլն Բաղայայն գնել իրեն զլայ լուլ- սու  
երկուրդ լանիւլ լուլիւլն յայնսոր գրովը . Ինչպէս .  
անարգ՝ ան-արգ, անարի՝ ան-արի : Եւս երբ  
որ ձի Բանիւլ ձի երկու յայնսոր գնել սուլ- լ  
լուլ- գան լապիւլ- սուլիւլ անանց ձիւլ Բու լանիւլն  
լիւլիւլ զիւր, Ինչպէս, միայն՝ մի-այն . գոր- ծե-ին :

Երբոր ձի հանարը լուլայ իրդուլ- պարտ-  
լի լուրդիս Ինն հանլուլ- սու՝ որ սն Բանիւլ-  
ձիւլ Բու լանիւլ լապիւլ- սուլիւլ հանլուլ- սու լուլ-  
ձիայն նոր սրելուլիւլ- սն հանլուլիւլ- հանար գրուսն  
է՝ որ իննսն Բե երբոր գլուխ, միզը, Ե սուլ-  
անանց նուսն լապ Բանիւլ իրդուլ- իմ գնել- լուլ-  
լուլիւլ յայն զիսն հանիւլ երկու Բաղայայնի ձիւլ :

Եւսն հանարին ձիւլ լուլ- սու՝ որ Բանիւլ- սու  
Բե լուլ- սուլիւլ սուլիւլ գուր զիւր լուլ լուլիւլ-  
լուլիւլ- սուլիւլ

կամ շարժելու ահեհ հել բառը: — նայե՛ որ ահեհ  
բառին ետի յայնապէս գնու շարժելով արտասերե-  
աւորն պէտք է որ լինի՝ լուս: *Բըմբիկ, գերբը-  
նական:* Գարշեալ լուս: — պէի հիտ րէր, որ երբ-  
որ բառիւ հել րտեհ ը գնու կամ է՝ ահ բառը  
արտասերելու արեւելք՝ ահ ըն ինչ ի շարժե-  
կամ ը գնու շարժելով շարտասերե-  
*աւորն Եւսեր, Լըրբ, Լըրկըրն, Լըրաըրն, Սըրըր, Լուս լուս,  
Լըրբ, Լըրկըրն, Լըրաըրն, Սըրըր, Ինչպէս որ նայն  
Լուսերն հել լուս բառերը շարժելով րտեհ կամ նշու-  
նակե՛ ին:*

Գարշեալ լուս՝ որ երբոր գնու արեւելք  
անայ նկն բառեր գրած արդիւ ետը գալով շար-  
տել կարգն անան, պէտք է ը գնու երկու բա-  
ղայնին հել րտեհ: Ինչպէս ինչպէս որ՝ *ձգել, կամ  
Լուսը* պէի գնու, — գրած արդիւ րտեհում լուսով  
երկու կամ երեք գրեհ արեւ լուսեր, ինչ ինչոր  
ահ արեւելք արեւի բառիւ ձգել, կամ *ծաւըր,  
Լուս պէտք է որ արեւի գնու՝ ձր-գել, ծաւըր՝*

Լըրբոր կարտալու լուսայ՝ ի ինչորպէս յը-  
ցայ ինչ *Ը Լըր, Ը Լուս, Սարտակա, Սըրտակա,  
Սըրտակա, Սարտակ, Փակարթ ու Լըրտակայ*  
լուսը նշանները, — պէի լուս արեւելքայ ինչ ինչ  
արեւ ահեհ հել ինչ բառի ինչորպէս:

III: Լըրբոր բառիւ ինչ ինչորպէս *Ը Լըր*՝ որ  
արեւի ( ) գնի հ է. պէտք է որ՝ որ գնի ինչ է՝





Պատկերով գրած հասարակ բառերը առանձն են.  
 անձ, ամենայն. իմ, պոսիւնքն. անձ, աստուած. կի,  
 կալ. կի՛, կամ. (ի)ն, (ի)խուս. նի, նորա. նք, նա-  
 քա. թի՛, թիւն. թի՛, թեան. 'ի վի, 'ի վերայ.  
 սոյ, որպէս. պն, պէս. սր, սուրբ. վն, վանն. վնյ,  
 վանն որոյ. ար, արեւ. յք, քան. Վն, Վրխառա:

Առանց ցանցնելիքն երես՝ յարգելիք ձերդեմս ըստ  
 որ հեր ուղի յեռագիւրններսն հերց, ինչպէս հիւսոյ ու  
 ըստ նոր պատճ գրեւերսն հերց առանի պատկերով գրած  
 բառեր չիք գիտնուիլ: 'Եւ երբոր հել իր հերց  
 հը բարձի կամ բարեւոյից գրելու ըստ նի՛ յազատ-  
 ձերութեան գիտի ե առանի պատկերով բառեր գրել:

Առանց հերց յարգելիք ձեր ձեռքով իրարու  
 համար ինչէ ա ընդհանսոր իմանն զառա: Ինչպէս  
 որ կրիստոս, անանկ ալ բնական ու յարմար ձայ-  
 նով կարգուի:

Պատասխան ձեր ձեռքով ա իմաննից ինչէ  
 ասելիքն երբ, իարճ պատկերութեան հը առջի պատճ՝ որ  
 իրարմ ա սորձն իմաննիցը անոր հերց ցընելի:

( ) Գոստոս հը ինչպէս որ իր պատկերն ա-  
 րեւն ըստ ձեր ընդ ա յիտարանս պիտի ելու, որով  
 է գիտիլ գիտիլ որ հերցն որ հերցն: Ասոր հայրը  
 ըստ ընդ ընդ ինչիցն ինչիցն իր պատկեր: Եւ եր-  
 բեհ ինչիցն անոր ձեր ձեռքով եւ ձեր ձեռքով  
 ներք, ա իր պատկերն ինչպէս որ անոր. այսոր  
 ինչ ըստ պատկեր, որ գիտի, ինչպէս ընդիցնից

(այսպէս) անեցաւ: Ասանկ զգուշութեաներով  
չոր լեռնիկներէն (որ լեռագետ գոյսը բազմիկ լին  
դովեր) ազատեց անկէ:

Իրացեան իրենց լեռնագետս Գնչուի հետք իմ  
լեռ շատ աշխատեցաւ: Եւ ուր իրենցով յետեւ ե-  
լծին շտի անոր շտրկովուր լայն, եւ շտով՝ ու ու-  
ղի իրերուով զինչ որ տեսցեան: Պէտք է որ ու-  
տարի իրեն ազնոյն զեւ իրերով որ անշտիր լի-  
տով ու դիւրաւ հասկնան:



491.99-8

U-57



